

ԻՆՉ ՊԻՏԻ ԼԻՆԵՐ ԸՆԿԵՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ  
ՎԻՃԱԿԸ , ԵՔԷ ՔՐԻՍՏԻՆԵՆՈՒԹԻՒՆԸ ՉԷ  
ԲԵՒԷՐ ԲՆԱԿԻ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐԱՑ

(Հարուհի աղաթիւնն և վերջ . տես թիւ 3.)

Հաստատունք մեր վերջին եզրակա-  
ցութիւններն այնպիսի մեծ վիպու-  
թիւններով որք բնու կատարածելի չը  
պիտի լինին փիլիսոփայութեան առջև :  
Թերաւ փիլիսոփայութիւնն , ը-  
սաւ Պագան , կը հեռացնէ ՚ի կրօնից ,  
և կատարելալն կը մտանցնէ առ այն .  
նչ որ կ'ստանայ թէ կայ մի Մտուած  
բայց նա միայն , որ չուզէր թէ Մտ-  
տուծոյ գոյութիւնը լինի աշխարհի  
վերայ :

Ըստ Մօնղէսգիւի « ԲՅԵԼ Թէ  
կրօնը հարկադրիչ պատճառ մը չէ , ս-  
րովհետեւ միշտ Հարկադրիչ , ըսել  
կըլլայ թէ քաղաքական օրէնքներն և ս-  
տիպիչ պատճառ չեն . . . : Ինչիրը  
խմանալու վրայ չէ թէ լա՛ւ և ս էր ար-  
դեօք որ մարդ մը կամ ժողովուրդ բը-  
նաւ չունենար կրօն , քան թէ ունե-  
ցածն չարաչար գործադրէր , այլ իմա-  
նալ թէ որն նուազ չար է , երբեմն  
չարաչար ՚ի գործ գնել կրօնն , թէ բը-  
նաւ կրօն չունենալ » :

« Օտրմանտի է Ստարգոնի պատ-  
մութիւնն , կ'ասէ մեր ՚ի փիլիսոփայութիւն  
կոչած անուանի անձն : Թէրէի աստ-  
ուածն երեւեցաւ անոր երազին մէջ  
և հրամայեց բոլոր Ազիյատական բուր-  
մերն սպանանել . նա հասկացաւ իւ-  
կոյն որ աստուածներն անհաճոյ են  
իւր թագաւորութեանն , որովհետեւ  
նորա իրենց ամենօրեայ կամոց հակա-  
ռակ բաները կը հրամայէին իրեն . ուս-  
տի ինքն հեռացաւ և ՚ի թէօքի գը-  
նաց » :

Վերջապէս , կը կանգնէ Ժ . Ժ .  
Բուսսոն . « Փախէք անանցս , որք

բնութիւնն բացարձակ պատրաւ ա-  
կաւ , կը սերմանեն մարդկան սրտին  
մէջ ցաւ ազնի վայ գոպեաաւ թիւններ  
և իբր իրենց երեւելի երկրպոյտ թեանց  
մասին հարիւրադատիկ աւելի յամառ-  
են քան իրենց հակառակորդները : Են  
մեծամիտ պատճառանօք , որով իրենք  
համարուած , ճշմարտուած և համար-  
ձակութիւն ստացած են , կը հնազան-  
դեցնեն նորա զմեզ բունի իրենց հա-  
տու սրաշման , և կամին ապ մեզ իբ-  
րեւ ճշմարիտ սկզբունք իրաց , անի-  
մաց դրութիւններ , զորս ինքեանք  
հաստատած են ՚ի մտի : Սակայն խոր-  
տակելով , եզծելով և սոնակիս առ-  
նեքով այն ամեն քան , զոր մարդիկ կը  
յարգեն , նա և կը զօրեն տառապեալ-  
ները իրենց յետին մտիթարութեանն  
և զօրաւորներն ու մեծատունները ի-  
րենց կարեաց միակ կուսին . կը խլեն  
՚ի խորոց սրտից մեզոյ տապնասին , ա-  
ռաքինութեան յոյն , և կը պարծին  
տակաւին իբր բարեբոլոր մարդկու-  
թեան : Արբէք , կ'ասեն նորա , ճըշ-  
մարտութիւնը փնտսակար չէ մարդ-  
կան . ես և ս միահաւան եմ իրենց  
այս մասին . և այս , ըստ իմ կարծեաց ,  
մեծ նշանակ ժ' է , որ իրենց ուսու-  
ցածն ճշմարտութիւնն չէ :

Փիլիսոփայութեան մէջ իմտոտա-  
կութեան ամենէն ընտել մի մասն է  
համեմատել ըստ փիլիսոփայութեամբ  
ժողովուրդ մը վատ բրիտանեայ ժո-  
ղովուրդի մը հետ , որպէս թէ դիւ-  
րագոյն է պատրաստել ճշմարիտ փի-  
լիսոփայութեամբ ժողովուրդ մը , քան  
ճշմարիտ բրիտանեայ ազգ մի : Չը  
գիտեմ թէ անհատից մէջ , դիւրա-  
գոյն է մէկն ձեռք բերել քան միւսը ,  
այլ որովհետեւ ինչիրը ժողովուրդի  
վերայ է , կը հաստատեմ թէ պէտք  
է գիտնալ որ , առանց կրօնի ժողո-  
վուրդ մի ՚ի չարն գործ կը գնէ փիլի-



ստփոյու թիւնը , ինչպէս և քրիստոնեայք շարաշար կը գործադրեն կրօնն առանց փիլիսոփայութեան , և ահա այսու շատ կը փոխուի խնդրոյն կերպարանքը :

Միւս կողմանէ խիստ գիւրին է հրատարակել գրեանց մէջ բարի օրի նակներ , բայց խնդիրը գիտնալ է թէ արդեօք այդ օրինակներն հաստատապէս կրօնից ուսմանէն յառաջ կը գան և անվրէպ անախ՝ կը բղխին . այս է ահա որ ցարգ յերևան չեկաւ : Արմնայ տակաւին իմանալ թէ փիլիսոփայութիւնը ամենայն գիրութեամբ եւ ՚ի վերայ գահու կարող է իշխել ՚ի վերայ անչափութեան , անձնափրութե , փառասիրութեան , մարդկան փոքրիկ կրից , և թէ նա կարող է կրթել մարդկութիւնը այնպիսի գիւրութեամբ , որով կը ստրծենայ նա գրիչ ՚ի ձեռին :

\*ԱՅՍ ՍԿՁԲՈՒՆՔՆԵՐՈՎ . ՈՒՐԵՄՆ ՓԻԼՍՈՓԱՅՈՒԹԻՒՆԸ ՁԷ ԿԱՐՈՂ , ԸՆԵԼ ԱՅՆ ՊԻՍԻՐԱՐԻՒՄԸ . ՈՐՈՒՆ ԼԱՒԱԳՈՅՆԸ ՉԿԱՐԵՆԱՅ ԸՆԵԼ ԿՐՕՆՆ . ԲԱՅՑ ԿՐԻՍՏՈՆԵՒՈՒԹԻՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԸՆԵԼ ԱՅՆՊԻՍԻՐԱՐԻՒՆԵՐ . ՈՐԲ ԱՆԿԱՐԵԼԻ ԿԸ ԼԻՆԻՆ ՓԻԼՍՈՓԱՅՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ :

Արդի կառավարութիւններն , առանց երկրայութեան , քրիստոնէութեան պարտական են իրենց տեւական իշխանութիւնն և յեղափոխութեան սակաւութիւնն . վասն զի քրիստոնէութիւնը զիրենք նուազ ալիւնարբու ըրաւ . այս լաւ եւս կը հաստատուի արդեամբ , եթէ բազմատենք ներկայ կառավարութիւններն նախկիններուն հետ : Արօնն , լաւ ևս ճանաչուելով , հարածեց մօրեզնութիւնը և աւելի քաղցրութիւն մը տրուաւ քրիստոնեայ բարուց : Այս փոփոխութիւնն գրականութեան արգիւնք չէ , որովհետեւ ուր որ գրականութիւնն լուսաւորած է , մարդ-

կութիւնն տակաւին իւր յարգն բաւարար չէ . Աթենացոց , Արիստագոց , Հառվոնց կոյսերաց և Չինաց անգթութիւններն կը հաստատեն զայս Գթութիւնը Աւետարանի արդիւնքն է ո :

Սեզ գալով , մենք համոզուած եմք որ քրիստոնէութիւնը յաղթանակապիտի ելլայ այն փորձէն , որով ինքը պիտի զրտուի ու սրբագործի . մենք աւելի այնու կը համոզուինք , որովհետեւ քրիստոնէութիւնը արդարութեան պաշտպան է , և որչափ քննեն զայն , այնչափ խորին կը գտնեն : Իւր խորհուրդները բնութիւնը կը բացատրեն , իւր գործերն իր սկզբունքները կը հաստատեն : Իւր ոչորմածութիւնն հազարաւոր կերպերով յաջորդեց նախնեաց անագորութեան . նա ոչ ինչ չը կորոյս նախկին փառաւորութենէն և իւր կրօնը առաւել եւս գոհացոյց միտքն ու սիրտը . անոր պարտական եմք ամենայն ինչ , գրականութիւնը , գիտութիւնները , մշակութիւնները և գեղարուեստներն . նա միացոյց բարոյականը կրօնականին և մարդը Աստուծոյ հետ : } Կառու Բրիտանոս փրօկիչ բարոյական մարդոյ , նայնպէս եւ փրկիչ է բնական մարդոյ . նա դիպեցաւ իբրև մի մեծ և երջանիկ դէպք , որպէս զի բարբարոսաց ջրհեղեղին և բարուց ընդհանուր ապականութեան առաջքն առնու : Աթէ ուրանան իսկ քրիստոնէութեան գերբնական ապացոյցներն , տակաւին պիտի մեան իւր բարոյականութեան բարձրութեան , իւր բարութեանց անչափութեան և իւր փառաց գեղեցիկութեան մէջ ապացոյցներ , որովք գոհացուցիչ կերպիւ կը հաստատուի որ նա ամենէն աւելի չքնաղ և աստուածային կրօն մ է և ամենէն աւելի սուրբ , որոյ նմանը մարդիկ գործադրած չեն երբէք :



« Իսկ անոնց , որք կը դժկամակին կրօնի գէտ, կ'ըսէ Վատքալ , պէտք է նախ ցուցանել որ նա արդարութեան հակառակ չէ : նա ճշմարիտ է և պէտք է յարգել զայն , ապա սիրելի առնել զայն և գոհութիւն մատուցանել նորա ճշմարիտ լինելուն համար . եւ ապա անհերքելի վկայութեամբ ցուցը նել անոր ճշմարտութիւնը , հնութիւնն ու սրբութիւնը իւր մեծութեամբ բն ու բարձրութեամբ ր » :

Վհա այսպէս ծրագրած է այն մեծ մարդը , որուն հետեւեցանք մենք մեր բանաստուութեան մէջ , մենք քրիստոնէութեան հակառակորդներուն յառաջ բերած հասարակ փաստերով չբխօսեցանք , եւ ահա վկայութեանց շարք մի եւս մի և նոյն եղրակացութիւնն պիտի հետեւեցնէ և վերջ պիտի տանք մեր բանաստուութեան :

Քրիստոնէութիւնը կատարեալ է , իսկ մարդիկ անկատար :

Վրդ անկատար սկզբունքէ մը կարելի չէ կատարեալ հետեւութիւն հանել . ուրեմն և քրիստոնէութիւնը մարդիկներէ յառաջ եկած չէ :

Եթէ նա ՚ի մարդկանէ չէ , ուրիշ տեղէ մը կարելի չէ լինել բաց եթէ Ղ'ստուծոյ , և եթէ Ղ'ստուծոյ է նա , ուրեմն մարդիկ զայն մի միայն աստուածային յայտնութեամբ կարողացան ճանաչել :

Ուրեմն քրիստոնէութիւնը Ղ'ստուծոյ յայտնեալ կրօն մ' է :

Տ Ա Ր Օ Պ Ր Ի Ա Ն  
 Թարգմանեաց Դ Գ Ն  
 շէտրէնէ Գ . Տ . Յ .  
 Ի սոյն լի :

( Շարունակութիւն , տես թիւ 3 )

1. ԵՐԿԻՒՂ, ՅԱՍՏՈՒՐՈՅ . Մեզքէ , մտութենէ և շար ստխրութենէ ետ կենալու և ազատ մնալու մէկ հատիկ առաջին ու գլխաւոր միջոյն է Աստուծոյ երկիւղը , շար գործողը ոչ երկիւղածութիւն ունի և ոչ Աստուածսիրութիւն : Աստուած է գերագոյն բարի , Հայր բարեգութ , նախախնամող և բարերար , որ միմիայն հաճութիւն ունի սիրոյ սրբութեան և բարութեան մէջ , ուստի կը կամի որ մեք ալ սիրով և յօժարութեամբ հետեւինք իրեն , ինչպէս որ նա զմեզ կը սիրէ , մեք ևս սիրեմք զինքը . և սիրել ուրիշ կերպով չը լինիր բայց եթէ երկիւղածութիւննորա կամաց հնազանդելով , վախնալ որ իրեն կենսատու օրինաց և ամենաբարի կամաց ներհակ չը գործեմք : Այսպիսի երկիւղածութեամբ մեք կը ճանաչեմք Աստուծոյ ամենագիտութիւնը , որ մեր սրտի գազանիքն ալ գիտէ , և կը զգամք նորա ամեն տեղ լինելը , որ ոչ խորշ մի և ոչ խաւարին խորապիտ մի նորա ներկայութենէն : Թափուր չէ , և ամենեւին պաշտնեաց և մթութեան մէջ գործուած ու մթտածուած բան մի չը կայ , որ նորա ու մենատես աչքը զննած չը լինի , կը ճանչնամք որ նորա տչաց սրբութիւնը կ'ատէ մարդկան պիտը գործքերը եւ կը զըւի անոնցմէ :

Արդ երկիւղած մարդը գիտնալով Աստուծոյ այս կատարելութիւնները անթիտածութիւնը զնքը պարկեշտութիւն ու որբութեան լէջ կը կրթէ ոչ Աստուծոյ ներկայութենէն պատկառելու և ամթածահար լինելու խորհուրդ մի չունենայ և վաս գործ մի չընէ , այնպէս կը պարտատէ իւր անձը որ միշտ սրբը

